

ՄԵՐ ԱՐՈՒԵՍՏԱԳԵՏՆԵՐՆ ՈՒ ՄՏԱԿԱՌԱԿԱՆՆԵՐԸ ԱՐՏԱՍԱՅՄԱՆԻ ՄԷԶ

Քանի մը ամիս առաջ, Տիկին Արմենիա բարայեան, որ Փարփղի ամենէն նուրբ ու ազնուական արուեստագիտուհիներէն մինէ, Կալքրի Ալպանի մէջ իր գործերու նոր ցուցադրութիւն մը եւս ըրաւ, որ սննեցաւ մէծ յաջողութիւն:

Պ. Մելքոն Քէպասլճեան, սրուն ինքնատիպ ու խորօննկ տաղանդը ծանօթ է մէր ընթերցագներուն, իր գործերու առաջն ցուցահանդէս մը կազմակերպեց Պ. Զատիկլ Խանգաստեանի հիմնած «Աշխարհագրուկան» հրասարակութեանց Ընկերութեան» սլաշտօնատեղւոյն սրտաշներուն մէջ: Այդ ցուցահանդէսին, որ մեծապէս գնահատուեցաւ ֆրանսացի եւ հայ գեղասէրներէն, ցուցակին յառաջաբանը գրած էր յայսնի գրադէտ ու գեղարուեստական քննադաս կիւօթավ Քան. մամնաւոր յօդուած մը նուիրեց անոր Քամեսիա թերթը, յօդուածին հետ Քէպասլճեանի գործերէն մէկուն, Մղձաւանցին, վերարտադրութիւնը հրատարակելսվ: Փարփղի գեղարուեստական ամսագիրներէն մէկ քանին փափաք յայսնած են Քէպասլճեանի նուիրաւած ուսումնասիրութիւն մը հրատարակել բազմաթիւ վերարտադրութիւններով:

Կալքրի ար Մարսանի մէջ իր նկարներու առաջին ցուցահանդէսը տուաւ Պ. Յ. Կիւլպէնկեան, սրուն Սալօնի մէջ ցուցագրած գործերէն մին արգէն գովեստով յիշատակուած էր Թան թերթի քննադաս Թիէպօ-Միսոնի կողմէ: Պ. Կիւլպէնկեան երեւան կուգայ շարք մը քննակարներով ու քանի մը նարիւր-մօրիներով: Բնանկարները՝ մէծ մասամբ Փարփղի եւ շրջակայից տեսիլներ են, և քանի մը ծովային պատկերներ Սէն-Մալոյի մէջ նկարուած: Այս նորեկը

փափուկ եւ ժուժկալ արուեստ մը ունի, լի հմտութեամբ եւ ճաշակով: Իր որոշ ոճն ունեցող համեղ նկարիչ մին է որ կուգայ աւելնալ մեր Փարփղեան արուեստագէսներու ճոխ հոյլին:

Քանի մը ամիս առաջ, Տիկին Զապէլ Արամ տուաւ կափօի մեծ սրահին մէջ երգահանդէս մը ուր հրապարից արուեստագիտուհին իր ունկնդիրներն զմայլեցուց իր մետաղաաշունչ թրթաւն ձայնին եւ սըրտասուչ երգեցողութեան հրապարակ: մասնաւրապէս սպանիական եւ հայկական երգերու մէջ, զոր արտայայտեց չերմ ու զգայուն արուեստով մը, մէծ յաջողութիւն ունեցաւ, եւ հասարակութեան բուռն ծափերը զինք ստիպեցին իր երգած հայ ժողովրդական երգերը կրկնել:

Փոքրիկ պարուհին Օր. Ալիս Գավուքնեան՝ Եէնայի սրահին մէջ տուաւ իր պարի երկրորդ ֆէսթիվալը, ուր իր կանիահան տաղանդը անդամ մը եւս շովացուց սպանիական, անգլիական, ֆրանսական, ուսւական եւ հայկական պարերու մէջ:

Պէտք պիտի ըլլար ամբողջ յօդուած մը յաակացնել պատկերացնելու համար երաժշտական գործունէութիւնը զօր այս տարի եւս Օրիորդ Մարգարիտ Բաբայեան ի յայտ բերաւ: Պիտի շատանանք այս հակիրճ նօթերուն մէջ յիշատակելսվ միայն վարպետ երգչուհոյն Պասի երաժշտեան նուիրած շահեկան երգահանդէսը, իր մաննակցութիւնը ֆրանսական ֆօլքլօրի մէծ նուագահանդէսներու, այլագան տարբերակ կազմուած իր յատուկ ճոխ համերգը, և իր աշակերտներուն տարեկան փայլուն ունկնդրութիւնը, որ ինչպէս միշտ՝ մէծ յաջողութեամբ պատկանեցան:

Տաղանդաւոր առևս պարող Քնիսպէֆի Օքերա-Քօմիքին մէջ տուած հսյակասլ ֆիսթիվալին յայտագրին մէջ հաճոյքով տեսանք որ պալէներէն երկուքին ընագրին շարագրութիւնը յանձնուած էր Պ. Լեւոն Կիմի շկէրտանին, որ նաև գրած էր՝ յայտագրին իրը յառաջարան՝ Քնիսպէֆի կեանքին ու գործին վրայ քննական նուրբ տեսութիւն մը: Երկու պալէներու (Ավինիսներուն ուժին տակ եւ Պերփուտավի աւանդավիպ) ընտղիները՝ սիրուն արձակ քերիթուածներ էին: Նոյն երեկոյին հաճոյքն աւնեցանք նաև ծախաչարելու, կիւմիշկէրտանի գրական տաղանդին հետ, հայ վարպետ երաժշտի մը. Ապենդիարեանի, սրանցն ի արուեստը. թաթարական մօթիքներէ քաղուած գունագեղ ու հզօր նուագաշարքի մը մէջ որ կ'ընկերանար Թարարներու օրով «պալէ»ին:

Հայ մաքի եւ արտւեստի այս յաջողութեանց շարքը փակենք յիշասակելով նաև Պ. Զատիկի կանգաստեանի Ալճերիսյ շքեղ աթլատը, որու պատրաստութիւնը կտուավարութեան կողմէ իրեն յանձնուած էր Ալճերիսյ հարիւրամեակի հանդիսութեանց առթիւ: Հատորը որ կը պարունակէ Ալճերիսյ աշխարհագրութեան, ազգագրութեան ու պատմութեան վերաբերեալ էտական տեղեկութիւններն ամիսուաղ ընդարձակ ուսումնասիրութիւն մը եւ Ալճերիսյ բոլոր քարտէմներուն հաւաքածուն (Հնագոյններէն մինչեւ նորագոյնները), հրատարակուած է գեղարուեստական ընտիր ասպարութեամբ եւ ձոխացաւած է արաբական ոճով զարդարներավ զօր յօրինած են Պ. կանգաստեանի աշխատավայրով հայ գծագրիներ: Ուրուսութեամբ կ'իմանանք որ Ֆրանսական Ակադեմիան այդ հատորին յատկացուցեր է Ժիւլ Քամպանի առաջարկով իր *Prix d'Académie* մրցանակը:

Պ. կանգաստեան այժմ՝ ձեռնարկած է աւելի մէծ ծրագրի մը իրականացման, այն է պատրաստել հինգ սառար հատորներու մէջ Ազգերու Ընկերութեան անդամակցող լիու կ'իմանանք որ

բուն շարքը, մեծագիր նկարագարգ շքեղ հրատարակութեամբ, եւ այդ ծրագիրը գործադրելու համար կազմած է ֆրանսական ընկերութիւն մը որուն ինքն իսկ անօրէնն է: Առաջին հասուրը լոյս կը տեսնէ ի մօտոյ:

Հաճոյքով իմացանք որ Փարիզի Գեղարտեսակից վարժարանի այս տարուան «Հումի երկրորդ մրցանակը» (2^{me second grand-prize) արտւած է նկարչութեան հայ ուսանողութիւն մը՝ Օքարդ Իրենէ Գալլապ-ճեանի:}

Լ Ր Ա Տ Ս Ո Ւ Ի ԱՐՈՒԵՍՏԻ ԵՒ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԿՈՎԿԱՍԻՑ

Գերասանունի Օլգա Մայուրեանի Յհամեայ բնական գործ. յորելեանը.— Թիֆլիսում, Մայիսի 7ին, Խուսթավիլու թատրոնում տօնեց գերասանունի Օլգա Մայուրեանի բնական գործունէութեան Յհամեայ յորելեանը:

Նախ քան յորելեանական հանդէսը բեմագրեց «Ավկիանսակից Դէնը» պիեսը: Բեմագրութիւնից յետոյ տեղի ունեցաւ յորելեանական հանդէսը, որը բացեց Պ. Պողոսեանը իր ողջոյնի ճաւով:

Վաստանի Լուսժողկոմի կողմից յորելեարին ուղանեց Պ. Զիաթարիշվիլին եւ յայոնեց, որ Լուսժողկոմի կողմէ գիտն որոշել է յորելեարին տալ Վաստակաւոր գերասանունու տիտղոս:

Հայաստանի Լուսժողկոմատի կողմից ողջունեց յորելեարին պետական թատրոնի գիրեկաէօր Պ. Աբովը:

Ողջոյնի խօսքեր սասացին Թիֆլիսի Հայ Պետրածայի, Վաստանի Ալագէմիկ Գրամայի, թուրք Պետրածայի ներկայացուցիչները: Վերջու ձ կարգացեցին շնորհաւորական հեռագրերը:

Երաժշտագիտ Անսոնն Մայիլեանի Յհամեայ յորելեանը.— Մայիս 4ին, Բագւում, Բունիաթ-Զարէի անւան թուրք պետ, գեղ. թատրոնում Ազրեջանի Լուսժողկոմատի կից Ազգ. Փոքրամաս-